



**ԲԵՐՈՅԵԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍԳԻՏԻՏԵԱԿԱՆ**

**ԺԱՍԱՐԻ 1897**

Տրայնակ 10 ֆր. ոսկի — 4 յր. :  
 Աղջակահայ 6 ֆր. ոսկի — 2 յր. 50 ֆ. :  
 Մէկ թիւ կ'արժէ 1 ֆր. — 50 կոպ. :

**ԹԻՒ 2, ՓԵՏՐՈՒՐ**

**ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ**

**ՎԻՍՍԱԿԱԳՐԱԿԱՆ**

**ՇՐՏՏՐԻՈՅ-ՀՐԱՆԿՈՒՄԻՆ ԱՅՏՎՈՅՆՈՅ  
 ԹԻՒՆ ՅԻ ԳՐԱԳՐ**



աարիւմ-հանգարական պետութեան մէջ Հայք՝ գլխաւորաբար Լէհաստանի եւ Գրանսիլանիոյ մէջ աւելի թաղմութեամբ ու իրմբովն իր գանահին: Լէհաստանի քանի մը քաղաքներուն մէջ կան առցէն

25.000 հոգի մը: Կոյնչափ ալ են ազգայինք Հունդարիոյ եւ Գրանսիլանիոյ մէջ, ճիճէ ալ աւելի չեն:

Գիտնայու ենք, որ շէկոյ մնատանդ Գրանսիլանիոյ մէջ մեծ ու պզտի քաղաք, գիւղաքաղաք, գեղ, աւան եւ այլն ուր որ չգտնուին ազգայինք՝ աւելի կամ նուազ թուով: Այս քան թեպէտ իրեն սոյոք գիտի, սակայն առիթ ու նեցոյ վերջին ժամանակներն, անձամբ երթալով՝ աշուրներսփս տեսնել եւ համարել, թէ սս այսպէս է:

25

Իսոյն շատ իր տարբերի Հայոց թիւը տեղութեան պաշտօնական գրութեանց մէջ — Հունդարիոյ մէջ վերջին տնայմ ազգահամար եղաւ 1890ին: Ասոր մէջ իր գանհնք՝ թէ Հունդարիոյ եւ Գրանսիլանիոյ ազգայիններն — որքնք 37 գաւառի մէջ եւ 140 տեղոյ վոյս (քաղաք, գեղ, աւան եւ այլն) սփռուած տարածուած են, պաշտօնապէս՝ միայն 2695 հոգի են: Ար անհարին է:

Աս տարբերակ երեւութին յաւորք մեկնութիւնը կրնանք տալ: Հայք հանգարական տեղութեան մէջ իրեն ազգ չեն ճանչցուած. եւ հայ ծէնու եկեղեցին, իրք՝ այլուայլ ծէսերուն ու դաւանութեանց կարգին մէջ ընդունուած չէ: Աստի՛ թեպէտ կայ պետութեան մէջ հրեական կրօն կայ՝ յանազաւան միացեալ եւ չլիացեալ, բարբառական, կալուսիական, լուսիերական, ուղղափառ հռոմեական եկեղեցի եւ այլն, բայց հայածէս եկեղեցի ու կրօն չկայ: Ասիկայ՝ ըստ մասին կրուած է լատինական եկեղեցին, ըստ մասին ամբիստան է՝ յունական եկեղեցոյն մէջ: — Ասով՝ եւ մեկու կարմանէ այն հարցական վերնագրով (Rubrik) թէ Ինչ է անի մը հաւաքը ու մայր լեզուն — ազգայինները բարբովն մուսուլմանութեան մէջ թողուած ու խանձաշփոթ վիճակի մը մէջ ձգուած են:

Գալով առցինին (ծիսին), պէտք ենք գիտեալ, թէ Գրանսիլանիոյ մէջ հայ ծէս ունեցող միայն շատ ժողովրդագետութիւն (Կերլոյ, Եղիտարեթուպոլիս, Ճուրճով ու Սերիկ) կայ. եւ ըստ հետեւորդի միայն այս տեղ ծնածները իր մկրտուին ազգայն է ծիսով. անն մեկաներն — որքնք անհամամաս շատ են թուով — իր մկրտուին՝ ըստ լատինական ծիսի. — կամ ճիճէ գանուած տեղոյն մէջ՝ շէկոյ լատինական քահանայ, իր մկրտէ զնորածինն հնն տեղի ուղղաբ. վայաք քահանան: Եւ զարմանալին ան է, որ այս ատար մկրտութեամբ՝ Վարդերեսը, Երասուկը, Աւետիքը,

Կազմակերպ, Ամբիգրայր, Ամբրազ, Գառնիկէնն եւ այլն, կը կորսնցնեն իրենց ազգայնութիւնն, ու կ'ըլլան լատին եկեղեցւոյն ստորապարզեալ ու հրաշափ. այդիւրեք (Տոս' Հանգաբարդ մէջ) հաւն-գարացի: Ըստ այսմ՝ երբ ետքէն ինչիւր կ'ըլլէ, թէ այն՝ իր ազգային հայ եկեղեցիէն ու ստղա-վարչապետութիւնէն 15—300 շրջամէջ հետու-ծնած ազգայինն ինչ ծէս ունի. կամ ազիտու-թեանն, կամ սկիսածութեամբ եւ կամ խարդա-խուժեանքն կը պատահուածի թէ լատինացի են, որ ըստ իրեան՝ այնպէս չէ: Ճշգրիտ այնպէս, ինչ-պէս եթէ ըսէիք, որ հայածեալ քահանայն մը մկրտուող այլածեալ մը հայ է. — որ ստույգ չէ:

Նկատմամբ երկրորդին — լեզուին — իբու-է որ Գրասնիլուանոյ կը Հուշագրոյ մէջ զիր ու ցան եղած ազգայիններուն շին ծառ գիտէ հայե-րեն, սակայն ծննդեամբ հայ է, թէպէտ շրջանոյ իր մայրենի լեզուն: Բայց պաշտօնական ազգա-մարին մէջ չգտնուելով (Տոս' Գարացի, գերմա-նացի, լեհ, վրաց, գնչու անուանակոչութեանց քով) հայ վերնախիր — թէ պաշտօնայք ազի-տութեամբ, եւ թէ ազգայինք՝ անուանութեամբ եւ ուրիշ պատճառներու համար, իրենց զիրենց անցնել տուած են հաշվարարի վերնաբրին (Rubrik) տակ: Ուստի եղած հանգաբարցի. որով-հետեւ խոսած ըստ լեզուին ալ ըստ իրեանն հաճաբարքեն է. թէպէտ ստանց մէջէն կան շա-տեղք որոնք հայերեն ալ գիտեն: Նման այն խել մը Փոքր Վեփոյի այլեւսլ շտապներուն — Կե-տարեայի, Անիւրեայի, Կիւղիզի-Հիտարի, Մազան-սիայի, Չօրիւնոյի եւ ուրիշ տեղերն — կամ թռ-ղիկոյ նման ոչ-կամօղիկոյ Հայերուն: որոնք թէպէտ հայերեն չեն խօսեր, վասն զի աւելի տաճ-կերէն եւ յունարեն գիտեն, — սակայն մեկու մը մտքին ծայրէն շ'անցնիր, որ պատճառ տանի կամ յոյն անուանէ, անոր համար վասն զի տանկախօս ու յունարեալ են:

Ըստմտուօ վոյս աւելի լուստար գազափար մ'ունենալա եւ ինչորք ձեռքով շոշափելէ ընե-լու համար յառաջ ընենք մէկ երկու օրինակ: Պաշտօնական ազգահամարին համեմատ՝ կը գտնենք Գուրապ շտապքին մէջ երկու հայ, ուր որ 1896ին անձամբ գաջած եւ գտած եմ՝ 47 գերդաստան համ' տուն՝ 131 ազգայնով: Ասանց անունենալ ալ՝ մեկին մեկին նշանակած եմ:՝ — Նոյն պաշտօնա-

կան ազգահամարը կը գնէ Չորդուայի մէջ երկու հայ մարգ. մինչքեւ 12՝ շատ տղետապարմ ու հա-րուստ ազգային գերդաստան կայ: Ասանց անուն-ներն ալ քովս կ'ըցած են:՝ — Փօփորուէ մէջ չի գտներ պաշտօնական ազգահամարին եւ ոչ ազ-գային մը, ուր որ եւ համբերէ 83 հոգի: Հոս՝ չունի մեծ վարձանիմ, տեսայ ան ալ, որ թուողի խաղա-ցին — հայերէն լեզուով — երեք մեծարեի ու պնուական ազգայինք, (Անտոն Սեղեզեցեան, Յովհ. Վովազեան եւ Մարտինոս Չալարեան): Աս քանո շտեայ, ոչ չուրմով, ոչ Սերովոյ, ոչ Եղիարեի Եսայիկն եւ ոչ ալ Հայոց կենդանիք՝ Կերայ հայրաբարցի: — Պաշտօնական ազգահա-մարը կը գնէ Գուրաի (Գուրգենպուրի) մէջ 83 հոգի, ուր որ ամենէն շին 60 գերդաստան, կամ 400—500 հոգի կան: — Սիւրիք կայ՝ ըստ ազ-գահամարին 3 հոգի. մինչքեւ այս քաղաքս 13 հայ գերդաստան կայ: — Մարտ-Վաչարէի կայ ըստ ազգահամարին միայն 6 հայ, ուր որ 27 գե-րդաստանն աւելի կը ճանչնաք, յանուանէ: Սի-կեդի եւ Հուստի մէջ՝ ըստ պաշտօնական ազգահա-մարին հայ ամենէն չկայ, ուր որ առաջին անգ 16՝ իսկ երկրորդին մէջ 12էն աւելի գերդաստան գիտնէք: —

Գրասնիլուանոյ Հայոց խումբին կամ ծուծին զխօսար զբազմունքն է վաճառակարնութիւն ու կալուածատիրութիւն: Ուստի եւ ամեն տեղ ուր որ կը գտնուին, աւելի կամ նուազ թիւով՝ վա-ճառակարնութիւն կ'ընեն. միջակ աստիճանի ու-նեւարները՝ գլխաւորաբար բովիմայքով ու համե-մանքով, գարնակ՝ կտուեղնէն եւ ասուելոյ նիւ-թեթով: Բայց շատ ընդարձակ ու տարածուած է, աւելի ունեւորներու մէջ, գուարի, խաղէ, սիւնարի, բրդոյ, մորթոյ, մազի, մազամամ, ճարպի, ատաղի, վառելու փայտի, ստախոսի եւ այլն առուստէր: Մեծ կալուածատեր ազգայիններ կան Գրասնիլուա-նոյ, բայց աւելի եւս Հունդարդի մէջ. ուր որ հաջարտար արտափար ունեցող երկուսը Հայեր կան: Ըստնց տարեկան եկամուտըը 50՝ մինչեւ 300.000 Քիւրին է:

Գրասնիլուանոյ ազգայնոց մէջ արուես-տաւոր մարգ գրեթէ ամենեւին չկայ: Բայց ընդ-հակառակն շատ գիտնական, տաղանդաւոր ու բարձր աստիճանի մարդիկ կը գտնենք իրենց մէջ: Կայ խել մը բժիշկ ու բժշկապան, ուսուցչական, ուսուցիչ, վարպետ, համալսարանի ուսուցիչ, եր-կրաչափ, ճարտարագետ, մասնաշրջ, պատմա-գիր, խմբագիր ու խմբագրագետ. — բարձրագոյն զնուարական աստիճաններ ունեցող, սեղանաւոր,

- 1. ԵՏԱՍԻԿ աներուն կամ զերդաստաններուն եւ անուանց ցանկը, Բողոքոսոս Կալուսոյ գերդաստանին մէջ կոչ 3 հոգի. — Նիկող. Վաչարայ 5 հոգի. Ալեքսան Վաչարայ 4 հոգի. — Մարտինոս Սեղեզ. 3 հոգի. — Կալուսոս Սեղեզ. 6 հոգի. — Գուրգեն Գրասնիկ 2 հոգի. — Լուգ. Հաղպ. 2. — Գորգար Բեղաբար 4. — Անտոն Պիւրապ 4. — Գրգար Հորի 4. — Կարապ. Գառնիկ 2. — Գրգորիկոս Հօրեթի 4. — Անտոն Սեղեզեցեայ 5. — Գովհ. Գովգե. 7. — Գովհ. Մեակիւնի 3. — Լուգ. Մեակիւնի 3. — Բրեքարի Սահի-բալչեթի 3. — Անտոն Պարս 4. — Բրեքարի Խաչիկ Օռ-գրանի 4. — Ստաբիբարոս Հօրեթի 4. — Գովհ. Բալիւշար 2. — Գովհ. Հօրեթի 7. — Անտոն Բանդ 3. — Գուրգեն Վաչ. 2. — Գովհ. Գեգեթի (Սեակեան) 2. — Անտոն Գորգար 4. — Մամիկոն Սեղեզեցեայ 2. — Գուրգեն Սեղեզեցեայ 2. — Անտոն Ի. որբեարթ Ի. բայց ասանի տուն կը Կոստանուի Սեղեզեցի Գու-րգեթի. — Անտոն Բիթալ. — Գովհ. Գուրգեն. — Անտոն Սեղեզեցեայ. — Արար. Գուրգեն. — Գովհ. եւ Լուգ. Գուրգ. — Արարուս Արարուս. — Խաչիկ Լեւիկէ. — Գրգար. Գուրգ. — Արարեան Օրբաբ. — Դրանիկոս

- Չալարեայ. — Կեղ. Վերբու. — Կլոմանտոս Ծօրակ. — Գովհ. Գուց. — Գրգեն, Զարարիտ, Կայլէ. — ԵՍԵ գերդաստանց ցանկը. Անտոն Գառնիկեցի. — Ստաբիբարոս Լուգար. — Խաչիկաւոս Լուգար. — Անտոն Կերէկէթի. — Գովհ. Սեղ. — Մարտինոս Նաւ-րիճակ որբեարթ. — Լուգովիկոս Գոլաս. — Գովհ. Լուգարի որբեարթ. — Լուգովիկի որբեարթ. — Գովհ. Չեթ. — Մէլայիկ Լուգար. — Գովհ. Գուրգեն Գեղուկ. — Ինչպէս ընդհարող իրոյս տանէ ահագնի երբեքտեալութիւններ ունեցող Լուգար գերդաստան ըստն է պս կողմը: — Արք Սիւսու խաղալուստ Լուգար՝ հիմա-կան երեսունը պաշտօններն ու — իսկ Արարուս Լու-գար, հիմաւոր կամաւականութեան պաշտօնէն — Երեսուցեան Գառնիկէն — յառաջ աւելորդ պաշտօնայ եր:

գրամտեպաններու վերատեսչ, տերութեան փաստաբան, դատաւոր, արքունական աստեղագետ, տերութեան վերին պաշտօնատեպաններու մէջ՝ Խարհրդական, քարտուղար, քննիչ հաշուող (Rechnungsrevisor) ու նոյն իսկ պաշտօնայ, 1867էն ի վեր եղած չէ ժամանակ, որուն մէջ տերութեան պաշտօնիէ աժտուին վրայ հայ ալ գտնուած չլլայ։ Այս օրւան օրս ալ վաճառականութեան ու ելեւմտից պաշտօնատեպանները ազգային են — առաջինը՝ Դանէն ազգիտոս Դանիէլ, երկրորդը՝ Լատիսլաւս Լուսթալ է։

Ստուգիւ ալքի զարնող բան է, որ ազգային մէջ շատ լատինածէս քահանայ կայ։ Հայածէս քահանայ կայ Դրանսիականիոյ շորս ժողովրդագիտութեան մէջ՝ բոլոր բոլորը 14. ուր որ հայազգի լատինածէս քահանայ կայ առ նուազն 90—100։ Ասոր պատճառներէն մէկն անասարակոյս ան է, որ շունին ազգայինը հայ եպիսկոպոսութիւն։ Մարդը՝ միշտ մարդ է։ Ուր մեծ զօրութիւն եւ ինքնուրուցութիւն պէտք է ունենայ մէկն, որ ինք զինք կարենայ օրոշել հայածէս քահանայ ըլլալու. օրովհետեւ ամենեւին ապագայ մը շունի են չի կրնար ունենալ ալքին առջեւ։ Հայածէս քահանան, իրեն ապագայ գործունէութեան ապարդիւ՜ ինք իրեն առջեւ գոցած է Դրանսիականիոյ մէջ։ Առ առաւելն շորս ազգային տեղէն մէկուն մէջ ժողովրդագիտութեան կենսայ ըլլալ. եւ ստով մէկն բան չլինցած է։ Աւ որ կը թէ լատինածէս քահանայ ըլլայ, չէ թէ միայն տերութեան այլեւսլ պաշտօնատեպանները կրնայ մտնել ու հիմարութիւններու մէջ վերադառնալ Դրանսիականիոյ պաշտօն օտանայ, հասառ նաեւ մեծ եկամուտ ունեցող եպիսկոպոսութեան ստատիստին ալ կրնայ բարձրանալ։ Եւ եթէ ստոր հշտանի ալ գտնէ բազմութիւ տեղերուն մէջէն մեծկակ ժողովրդագիտութիւն մը կը դուրսնի. ու առագերեց եւ կանանիկոս կ'ըլլայ։

ՅՈՎ. ԱՆՏՈՒ



Գ Ր Ա Վ Ա Ն

ՊԵՏՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՒԹԵԱՆ 1860ԷՆ ՄԻՆՉՅԻՒ ՄԵՐ ՕՐԵՐԸ\*

1. Մ Ի Ռ Ի Թ Ի Ն

Երկրաբանական, Զմեռահա 1860—62 :  
Խոյհ. Հաւանսից Ընկերութիւն  
ԾԿ. Յ. Տիսնիսն և՛ «Արշարայտ Արարատեան» :

ՕՊՈՒՆԻԿԻ Կառնային Ընկերութիւնը՝ որ 1858—9ին հաստատուած էր ուսնայ երկտասարգութեան ձեռքը, (200 հոգիէ բաղկա-

ցեալ, զոր կը ներկայացնէր 9 հոգւոյ ժողով մը) նպատակ ունէր «Ս. Մեքարդեան Վարձարանին հոգաբարձութեան հսկել եւ աղքատ տղայոց արհեստ սովորեցնել տալ», 1859 Գեկտին Ընկերութիւնն որոշեց բաց ի յեղեալ նպատակէն՝ նաեւ 1860 Յեր.էն սկսեալ Միտնան սնուամբ շարձաթերթ մը հրատարակել։

Այս որոշման համեմատ՝ 1860ին Յեր. 1ին հրատարակեցաւ Միտնան, Հնդկէն Հարսից անուամբ երկարաթափերթ մը՝ մեծ քառանգաւ 4 թուղթ. բաժանորդագրին էր 2 մէծառ։ Մինչեւ 6\* Թիւր կը տպուէր Յարութիւն Տեւտեանի տպարանը. 7\*—13\* Թուերը տպուեցան Աբշույն Աբգոթովի տպարանը. 14\* Թուէն սկսեալ վերստին Տեւտեանի տպարանը գնաց, սակայն 1862ին մէկըր զարձակ Աբշույն Աբգոթովի տպարանը։ Այս թերթը, ինչպէս առաջին թուով կը ծանուցուէր, կ'ուղէր «բանասիրական, բարոյական ու այլեւսլ օգտակար տեղեկութիւններով հասարակութիւնը զբոսցունել. եւ նոյն միջոցին ստամանց եւ կրթութեան սէրը եւս առուել արծարծելու ջանայ» :

Սոյն 1860 ապրւոյ (Սեպտ. 1) Թ. 17ի մէջ խմբագրութիւնը «Ազգասեր մարդ չլլայ յօդուածով տեղոյն ազգայիններէն ոմանց գործերը քննութեան առաւ, եւ ի մէջ այլոց՝ հայերէնէ տւելի գաղղիներէն խօսողները յանդիմանելով՝ դաղղիներէն լեզուն «բարբարոսական» անուանեց։ Ասոր վրայ Հաշանից Ընկերութեան ժողովոյ անդամներէն, որոնք կը կացուցանէին խմբագրութիւնը, հիմք հոգի անջատեցան այս ընթացքը «ազգայնաս տեսնելով» : Թէեւ խմբագրութիւնն յաշորգ թուով «իրբւե տպագրական սխալ» (՝) սրբագրեց «բարբարոսական» ի «բարբառաբալ», սակայն եւ այնպէս գաղղիական հիւպատոսն ալ հոտ տուաւ, իւր ազգը նախատուած նկատեց եւ Միտնան խմբագրիները գառատատանիկանեւ պառնաց՝ խմբագրութիւնը թերթին 23\* Թուոյն մէջ (1 Գեկտ) «Հաշանից ընկերութեան հրատարակող անգամը» վերաբարով յօդուած մ'ալ հրատարակեց։ Այս հրատարակութեամբ «յանուանէ անարգութեան, զգալով իրենք զիրենք՝ տեղական կառավարութեան զինցին, որ տեսնելով թէ տասը տարիէ վեր բացուած Տեւտեան եղբայր տպարանը, ինչպէս նաեւ Միտնանը, կանոնաւոր հրատարակող չունին, երկուքն ալ խափանեց (1860 Գեկտի սկիզբը)» եւ տպարանայեան ու խմբա-

\* Ի սկզբանէ հայ լրագրութեան 1794էն մինչեւ 1869 Վերջ տես Պատմութեան հայ լրագրութեան Ա. Հտր. Վերնսա 1893: ԽՍԻՄ.

1 Մ—1., 1861 Թ. 467.  
2 Աբշույն Աբգոթովի, 1861 Թ. 644.